

Ս. Ղ.Ա.Զ.Ա.Ր.ՈՒ ա ա ա ա
ա ա ԱԶԴՆԻՒ ԲԱՐԵԿԱԾ.ՄՆԵՐՈՒՄ

Եթէ բանաստեղծ ըլլայի, պիտի ըսէի՝
թէ երբ խանդն՝ ինքն իրեն չի գար՝ հրա-
փրելն անօգուտ է. պիտի ըսէի՝ որ երբ այն
չզրդէ, արտաքին աշխարհը չի կրնար
արթնցնել ինչ որ կայ մեր ներսը, մեր
ըղեղին մէջ՝ որ կ'ամփոփէ, կը սնուցա-
նէ, կ'ընտրէ ու կ'ոգեսրէ: Այսկայն քեր-
թուածներ ու քերթուածիկներ գրելու հա-
մար՝ այդ անհնանգիստ ու ժրաշխան անաս-
նիկին պէտք չունինք, և աւելի նուազ կը
կարուինք անոր՝ ուրիշի մը ներդաշնա-
կութիւնները քայլայելու, և հաւատարմա-
րար՝ կամ ոչ, համբերութեամբ կամ ան-
համբերարար վերակազմելու համար:

Այդ կողին (Ս. Ղազար) կու գայի գե-
ռատի հասակով, յիսուն տարիէն աւելի
կայ, և կու գամ գեռ՝ մշտայուշ սիրով,
երախտապարտ շնորհակալութեամբ: Հի-
նաւուրց բարեկամներս անհնտացան, սա-
կայն իրենց յարածուն յաջորդաց մէջ
չպակսեցան և չեն պակսիր նոր բարե-
կամներ. այնպէս որ հոգիս կ'ամրապնդի,
սիրոս կը ջեռու. կը կարծեմ աւելի
հրավառ կերպով սիրել ձեր հայրենիքը,
որովհետև գուց ալ իմ կը սիրէ:

Ո՛ Ե է երգ, հազիւ ծնած՝ արդէն մե-
ռած է քաջ իմացողի մը համար: Բա-
նաստեղծ՝ մէկ անգամ միայն կ'ըսէ
զայն ինքն իրեն, թէն զայն կրնէն կամ
ոչ՝ երկու անգամ, հազար անգամ, տար-
բեր ձայներով. ուրիշ ականջներ զայն
ամփոփին կամ ոչ, ուրիշ մտքեր իւրացը-
նեն կամ ոչ, աւելցնելով կամ պակսեցը-
նելով. մրցակիցներ յաճախ անզգոյշ՝ ա-
ռաջին կոհակին մերթ շուտափոյթ՝ մերթ
դանդաղ, մերթ հանդարտիկ ու մերթ բըռ-

1. Estroñ (խանդ, ի յն. օւստրօս = զողու) կեանց
կու տայ փոխարերութանք, ու ամէն որ կը հասկնայ
զայն չեմ կարծեր որ գոռակին այս պատիմ ունենայ,
թէ կենդանիները կը յորդուն՝ այդ յաճախ ու մես-
նենց ուսանաւորները մէջ. իսկ՝ չ զոռիք, դիստացը
միան կենանիներ կը հայդէա զողոն՝ պիտի պատաս-
խանէի թէ միւսն ալ կը պատահէ:

նասաստ յուզման պահուն, և ամէն հոգ-
ւոյ մէջ զոնուող ծածուկ կարողութիւն մը՝
կը նուազեցնէ կամ կ'առաւելու այդ կա-
հակին ոյժը: Թարգմանիչը կը զնէ գրուա-
ծին մէջ դուզնաքեայ մաս մ'ալ իր անձ-
նականէն, ու այն ատեն կը հարթուի հո-
րանըը կամ կը խորշոմի, կ'ընդլայնի կամ
կ'ամփոփուի, կը փրփրոտի կամ կը պըր-
տորի: Վերստին երգող մը՝ կ'եղծանէ:

Այս մտածութեանց մէջ ապրող մարդ
մը՝ տեսնելով անոնց ներքին ֆաստերն
ու ծշմարտութիւնը, արուեստի ասպարիզին
մէջ ամէն սրբապղծութեան առջև ահա-
բեկած պիտի կասէր. սակայն կայ ուրիշ
գոսեին մ'ալ որ կը թուշտի երկրիս վր-
րայ, որ նոյնաւոյ կը խայթէ և կը թու-
նաւորէ, հանգիստ չի թողուը մինչեւ որ
անփորձելին կրկին չփորձուի, անասելին
չըսուի. ու մարդկային մեծամտութիւնը
զոցես կը կարծէ՝ թէ անտեսանելին
յանկարծ կարենայ տեսնուիլ. թէ նոր ու-
ղիներ կարենան շարժում և ջերմութիւն
տալ անոր՝ որ մեռած է յաւերժարար:
կը յուսացով՝ թէ երրորդ գոսեին մ'ալ
գոտնուի, որ եթէ չի կծեր՝ զէթ յուզէ,
չեմ զիտեր՝ ըղեղներու ո՞ր գաղտնի ան-
կեան մէջ, ներողամիտ ընթերցողաց զութք:

Գիտեմ՝ թէ ո՞ւր կարող եմ գտնել նե-
րողն ու քաջալերողը, գիտեմ՝ թէ ո՞ւր կը
հանգչի լաւագոյն բարեկամաց pessimistum
genus. և այժմ ես, որ շատ անգամ մե-
ղանչած եմ, կ'ընեմ այլոց նման, և վերըս-
տին կը սկսիմ մեղանչել:

կ'ուզարկեմ ձեզ քանի մը տուներ: Մանաւերենք թարգմանածներս տպուցան
վերջերս, ազգային բանաստեղծին յիշա-
տակը պատուող շնորհալից զրքրյկի մը
մէջ: Փորձեցի մրցակից ընել վենետիկիս
բարբառը տոսկաներենի հետ. երկչոր ա-
ղախինը՝ բարեկից տիկնոջ հետ. ու թէ որ

2. Petőfi-Almanach, Budapest 1909 (էջ 117).
Բնազիր կամ թարգմանած ուսանաւորներ կամ՝ երե-
սունեւումէկ լեզուով, (որոնց մէջ կամ նաև՝ յինարքին, ճա-
փոներէն, թուրքերէն, երրայեցերէն, պարսկերէն զնուե-
րէն): Այս ազգիու հանդիսին մէջ ինչու հայերն ալ
ազ մը չներկայացնեն:



Հայագէտ Պրոֆ. Տէ. Տէնեամ

սա իրաւունք ունենայ ամօթահար շիկնեցնելու զայն, յանցանքն իմս է, որ այլ ևս չեմ զգար այն վառվուն զեղեցկութիւնը որ մեր ժողովուրդն ունի, իմ նախընտրած չափերէն մին՝ բանաստեղծն ուզածը չէ սակայն թարգմանչին քմահանոյը եպերելի չէ: Վերջատանշներուներզանակութիւնը, որ մեր ցով անսովոր են, հաճելի էն Յոյներուն. ինչպէս նաև ութհարիւրի մեծ բանաստեղծներէն մէկուն, Սուէնբըռնի. հակիրճ գրութեանց մէջ կրնան գոհացնել թէ զրոյն և թէ ընթերցողը:

Պետօփիք ստանաւորներուն վրայ քանի մը խօսց ալ ինձմէ աւելցուցի: Գիտենք՝ թէ պատերազմի մէջ անյայտացած այս դիցազնն այրին՝ շրտով նոր ամեւսին գտաւ. սակայն կախարդանքը, որ կայ բոլոր ճշմարիտ բանաստեղծից մէջ, չզօրեց՝ կարդալու համար զայն ապագային մէջ: Ալրդարէ լացող հայրենիքը միմիթարուած է ճշմարիտ բարեկամերէ, իեհանձն

գործերով, իմաստուն վարդապետութեանց լուսով, բանաստեղծութեան արձարծուն բոցերով:

Ուրիշ Հաւաքածոյի մը մէջ, նուիրուած վ. Ռելինի ծննդեան հարիւրամեկին, զետեղեցի բոհեմիայէն եկած ժողովրդական երգիկ մը: Հեզիկ ու բարեպաշտիկ բաներ կան մէջը՝ որ վանքի հընչիններուն հետ աններդաշնակութիւն չեն կազմեր. կ'ուզեմ անոնց արձագանզը պահել:

Է. Տեղին

ՅՈՐԵԼԵԱՆՆԵՐ



ՊՐՈՅ. ՏԵՂԱՑԻ ՅԻՍՆԱՄԵԱԿԵ

Իրրե հայագէտ և իրր թթմակից «Բազմավէպի» ծանօթ է Ռւսուցչապետ Ե. Տեղայի անունը՝ մեր պատուական ընթերցուներուն:

Հայկական ուսումնասիրութեամբ և հայ ազգով զրադող Եւլուպացիները՝ սիրելի են մեզի հայու չափ. և անոնց կեանքի մանրամասնութիւնը հետացը բրական պիտի ըլլան բոլոր մեր ազգայնոց:

Մայիսի կիսուն Պատուան իր յրազանքները և համակրութիւնը ծրաբեց ոսկելին մետալիոնի մը մէջ և նուիրեց զայն իր պատկանելի ուսուցչապետին՝ ի. Տեղայի՝ անոր յիսնամեայ Ռւսկելին Յորելեանին առթիւ:

Այս համակրական ցոյցերուն դիմաց, ծափահարութեանց մէջ մենք հայեր՝ զրւարթ հպարտութիւն մը կը զգանք, քանի որ զիտենք թէ Յորելեարը իր այդ յիսուն տարուան կեանքին մէջ զրազած է նաև հայ զրականութեամբ և հայ կեանցով:

Մինչզեր Պատուան իր Ռւսուցչապետին յիսնամեայ յորելեանը կը տօնէ, մենց միենոյն ժամանակ կընաց Հայագէտ Ռւսացչապետ Տեղայի քառամամհակը տօնել. վասն զի նա առաջին անգամ 1869ին